

ուսմանց դէմ: Եւ կարելի է որ բանը ուրիշ կերպ ըլլար, երբ տղոց տէր եղող մարդիկ կը տեսնեն՝ որ հասարակաց դաստիարակութիւն ըսելով կ'իմացուի յապոհ ուսմանիչը:

Արօնից կողմանէ՝ տղոց վերակացուները բացայայտ կը զրուցեն թէ այնպիսի բան վրանին առած չեն:

Բարեկրթութեան կողմանէ, ինչպէս որ յայտնի է, վարժապետները բոլոր հոգն ուսմանց վերակացուաց թողած են. ասոր համար բարոյական բարեկրթութիւնը բոլորովին անհետացած է:

Նոյնպէս իմացական կարողութեանց զարգացմանը կողմանէ՝ քանի վարժապետներ կան, որ ամենեւին փոյթ չունին, բայց եթէ ինչ որ տղուն բնութեանը վրայ կը տեսնեն դաս տալու ատեննին. ապա թէ ոչ իրենք իրենց կողմանէ

ամենեւին հոգ չունին զարգացումը արթնցընելու: Ամենքը գիտեն որ շատ դասի մէջ Գիտնէրը ինչ կ'ըլլան: (Ը) Ե որ մտադրութիւն ըլլայ ուժեղեցում մտաց զարգացումն տալու, ճարտարմտութե շահավաճառութիւն մըն է, որով առաջին կարգի վերակացուները նախանձոր դութեան փառքը կը շահին. իսկ երկրորդ կարգի վերակացուք՝ իրենց դպրոցին յաճախորդ:

Սակայն Ուսման ժամանակին մեծագոյն մասը իբրև ուսումն կ'անցընեն, և ոչ թէ բարձր իմացական ու բարոյական դաստիարակութեան միջոց մը:

Իսկ կը սովորեցընեն. ահա այս է միայն ըրածնին: Ատին և յոյն դասեր կ'ընեն. ուրիշ բան չկայ. ոչ միտքը, ևս առաւել և ոչ իսկ սիրտը կը շտկեն, կը դաստիարակեն, կը կազմեն:

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ո Ւ Թ Ի Ի Ն

Ի Ս Ա Ղ Մ Ո Ս Ն Թ .

Յ Ա Ր Ա Ս Ո Ւ Թ Ի Ի Ն

Քեզ մրտաց ի սրբտէ մատուցանեմ, Տէր, գոհութիւն .

Տէր, ըզգործոց քոց երգեցից զըսքանչելիս գերաբուն .

Իբրեւ զի քաղցր ի սրբտիս ուրախարար ծաւալի սիգ՝

Սինչ աչքս ի քեզ վերամբարձ, մատուց ի լար քաղցրահնչիկ

Ղողղոջն տարփմամբ շքրթունք սրբբանուէր

Յօրհնութիւն քոյին, Մտուած իմ եւ Տէր:

Ղու զթըշնամիսն իմ դարձուցեր ի փախուստ ոտք ի նահանջ

Եւ ատելիք կորեան անհետ յերեսաց քոյ ի ճաճանչ .

Եւ արեր ինձ դատաստանս, եւ զիրաւունս իմ առ ի լոյս

Եւ յօրինացն ընդ կառափունս ըզվրէժ հանեալ տառապելոյս .

Յաթող քո արդար ելեր դատաւոր,

Եւ քեզ բազմեցար . . . եւ ուր մեղաւոր:

Ի սաստէ բարկութեան քոյ հեթանոսաց պակեան բանակ .

Որոտացեր, եւ ամբարիշտն անկաւ կործան հիմն ի յատակ .

Եւ որ փրքայր մեծաբանէր ոտս հաստատեալ աստ յաւիտեան,

Եւ որ եւ անունն ի մուացօնքս ջընջեցաւ անհետական .

Յակնարկել քո, Տէր, կապեցան սուսերք,

Հոսեցին պարիսպք բարձունք ու աննրէրք:

Իբր համառօտ շըջընջիւն հընչեալ՝ ի նոյն եւ լըռեալ,
Լ'ըրագարագ եւ յիշատակ նոցա կորեաւ անակընկալ .
Իսկ դու , Տէր , զանամահուծիւն որ ի բըւին բարձեալ ունիս ,
Դու յաւիտեանս ժամանակաց անէուծեանդ ի փառս հանգչիս .

Լ'ըրկինք քեզ փառաց գահոյք են պատրաստ ,
Թ'սօթափես անդուստ զարդարուծեան սաստ :

Լ'անիկ նըստաւ յատեան , եւ յանկաշառ կըշոցն ի մէտ
Լ'ը եբարձ զաշխարհ ժըպիրհ , եւ զժողովուրդ իւր դատափետ .
Օսանրացաւ նըժար մեղաց , եւ տընանկին հարըստահար
Տէր ի դէպ ժամանակի հաս ապաւէն իրաւարար .

Յուսասցին ի քեզ սիրելիք քոյ , Տէր ,
Օ ի դու ինամարկես նոցին մարդասէր :

Տուք օրհնուծիւնըս սաղմոսաց այնմ որ բնակէն ի սուրբ լերին ,
Լ'ը պատմեցէք հեթանոսաց զի այց առնէ Տէր տընանկին .
Իսկ որ ըզձեռան յարիւն արդար անօրինեալ շաղխեաց՝
Լ'ըրկիցէ նա սաստկապահանջ տալ ըզվըրէժըս զըրկանաց .

Բողոքէ յերկինս արդարոց արիւն
Լ'ը ոչ մոռացի սըրտիցն հեծուծիւն :

Լ'ը քեզ աղէ , Տէր իմ Տէր , արկից աղերս պաղատանաց ,
Օ՛ ի դոյն աղէտք իմ տըխուր համարձակեն զիս տըրտմազգեաց .
Տէս՝ յորպիսի զիս թըշնամին ի վայր ընկէց ի նուաստուծիւն .
Տէս , եւ ի դրանց ի մահուանէ վերաբերեա զիս աննըկուն ,

Որպէս պատմեցից ի դրունս Սիոնի
Օ օրհնուծիւն քո , Տէր , անդադարելի :

Ի փըրկուծեան քում , Բարձրեալ , ցընծացէ անձն իմ խընդամիտ ,
Սինչ ընկըցին հեթանոք յոր փորեցինըն խորափիտ ,
Լ'ը զոր ղօղեալ թագուցին դարանակալ ինձ որոգայթ՝
Ի նոյն առցին իրաւապէս նախ ոտք նոցին ամօթապարտ ,

Սինչեւ ծանիցէ աշխարհ համօրէն
Լ'թէ անմեղին Տէր կայ ապաւէն :

Լ'մպարըշտին նօթձեալ բարիք փոխարկեսցին հուպ ի չարիս ,
Լ'ը ի վայելք անդ կապեսցին ձեռք ի տոռունըս սոսկալիս .
Սատակումն յաւերժական երկինք ածցեն շեշտ պատուհաս
Որոց ի մեղսն յամառեալ յաճախեցին զօրհանապազ ,

Թ'իկունս առ Լ'ստուած դարձուցեալ ժըպիրհ
Սոռացեալք ըզհուր նորա վրէժխընդիր :

Բայց թէ ի վիշտս երբէք տեսեր զարդար հիւծեալ ցաւագին ,
Ոչ մոռացաւ ըզնա Տէր , այլ զարուծիւն պընդէր նորին .
Լ'ը իբրու սերմն անկորուստ պըտղաբերեալ բիւրաբեղուն
Լ'ը յապայս ուրախուծեան տացէ խայրիս համբերուծիւն .

Լ'ը որ արդ ի քիրտն հարեալ տըխրալից՝
Ղակատք ի յոր փայլեսցին վարդից :

Լ'ըլ դու , Տէր , ցերբ ներիցես անօրինաց զիւրեանց հաճոյս .
Լ'ըրկ ի նսսա , Բարձրեալ հըզօր , ըզդատ աջոյդ քինահատոյց .
Օ ի դառնակիր ընդ լըծով տանջեալ ահեղ դատաւորիդ
Ի զձորելի պայման կենաց հէզք եւ թըշուառք առցեն ի միտ ,

Լ'ը ըզբարձրացեալ գոռոզ պարանոց
Իջուսցեն ի հող , յամօթ եւ ի կոծ :

Սակայն ընդէր , անմահ Մտուած , ըզմեր կարիս անտեսելով
Ի բացեայ զողորմութեանդ քո թողեր գութ եւ գորով .
Լ՛անիկ մեծապանծ սիգայ խըրոխտ այր ամբարիշտ
Եւ տառապեալն ի բազմադէմըն տուգանաց այրի ի վիշտ .

Ղու ինքն ըզխորհուրդքս չարին արգել ,
Տուր ի ցաւ սաստիկ երերեալ յուզել :

Շողոմարար ի հրապոյրս ըստ ցանկութեան սըրտին արբեալ
Համայն ժրտի մեղաւոր համբաւ , անանց փառս ըստանալ .

Եւ մինչ երկնիցն ըզգրլխոյն իւր հանդերձի շանթ վրէժխընդիր ,
Լ՛յպն արարեալ ապրստամբ վազէ ' ստ օրէնսն աստուածադիր .

Եւ մերժեալ ի բաց զերկիւղ Լ՛րարչին՝
Սիտքն ի պիղծ շաւիղս յածեալ մուրին :

Օ իրաւունս արդարութեան բարձեալ իսպառ յերեսաց
Լ՛ռաթուր խընդայ թոպել ըզգլուխ իւրոցըն թըշնամեաց .

Եւ ասէ իսկ ի սըրտին , թէ Լ՛արեբաստ յամաց շըրջել
Սի յամպոց երբէք ի մութ նըսեմասցի այս իմ վայել ,

Եւ յերանութիւն խարրսխեալ անանց
Լ՛զգէ յազգ չարեօք մի սասանեցայց :

Լ՛նիծաբեր դառնութեանց բերան նորա պատկանդարան
Եւ ի լեզուէն թունավառեալ թըւչին սըլաքք օրհասական

Լ՛ըշաւասոյր հարկանել զամբիծն ի սիրտ եւ ըզտընանկ .
Լ՛քք ի նա շեշտեալ ձըգտին տեղալ ըզնետսըն գոռ վրիժակ ,

Եւ առիւծակերպ ի մորսջ իւրում՝
Դարանեալ նըմն սպասէ ապառում ,

Օ ի դաւադիր ի շողում թակարդեալ զայր բարեպարիշտ
Ի նա զցասումն իւր ռիսակալ թօթափեսցէ զըւարթամիտ .

Եւ գիշախանձ ըզնովաւ անկեալ գազան զերդ յիւրն ի յորս
Լ՛չս ի բարձունս արձակէ , եւ քամահեալ յախուննախօս՝

Սոռացաւ , գոչէ , Տէր ըզձեռն իւր յաղթ ,
Կամ թէ զընտրելուքն ինչ արար ապախտ :

Լ՛յլ արի , Լ՛ստուած հըգօր , ցոյց ըզսաստից քոց գաւազան .
Տես , գըթասէր , ըզտընանկին աւուրս հիւծեալ ի նեղութեան ,

Օ ի յանդրգնեաց ամբարիշտն ըզԼ՛արձըրելոյդ գըրգռել զայրոյթ՝
Խըր այն թէ , Տէր , անկարեկիր զերկիւղածովք քեզ չիցէ փոյթ .

Լ՛յլ դու , որ յերկնից հըսկես հայրախնամ ,
Լ՛զսըրտմըտութիւնդ հեղ յազգ անըզգամ :

Վ՛անզի ըզքեզ նեղեալքն ի վիշտըս ճանաչեն պարիսպ ամուր .
Լ՛ն քեզ դիմէ հայրագոչ եւ որք մանուկ յուսակըտուր .

Կամեաց , Տէր , եւ խորտակի անօրինին ձըգեալ բազուկ
Եւ հետք անգամ կորիցեն մեղաց նորին չարաշուք .

Ղու յաւիտենից , Տէր , տիրես յերկին .
Յարքայութենէդ հեթանոսք անկցին :

Լ՛ուր արդ , Տէր , լուր հեծութեան դառնահառաչ հէգ տընանկին .
Հայր բարեգութ , եւ մինչեւ ցերբ օրդիք ի վիշտըս կողկողին .

Ղարձցին աչք քո հայրենի , ողորմութեանդ իջցէ բազուկ
Օ՛րբն ի գիրկըս վերառնուլ , ջընջել յաչացըն զարտասուք ,

Եւ գլուխն անօրէն կոծեալ շանթահար՝
Սի եւս աղքատին կացցէ ոտընհար :